

## Թ Շ Ն Ա Մ Ի Ն

Երիտասարդ կեանքս եղաւ փոքորկալից ու մքին,  
Անցայ միայն ֆիչ անգամ արեւներէն զուարքագին,  
Որոտումներ, անձրեւներ գործեցին այնքան աւեր,  
Որ պարտէզիս մէջ մնաց սակաւ հասուն պտուղներ:

Ահաւասիկ հասած եմ ես միտքերու աշունին,  
Այժմ պէտք է գործածել բահ ու բրիչ, հարքիչներ,  
Մէկտեղելու վերստին անդաստաններ ողողուած  
Ուր ջուրն շինած է փոսեր, գերեզմանի պէս փորուած:

Եւ ո՞վ գիտէ եթէ նոր ծաղիկներ զորս կ'երազեմ,  
Պիտ' գտննին այս հողին մէջ՝ լուացուած, լի աւազով,  
Խորիրդաւոր այն աւիշ որ անոնց ջամբէ կորով:

Ո՞վ տառապանք և ո՞վ վիշտ, ժամանակը կեանքը կ'ուտէ,  
Եւ մք-աստուեր թշնամին որ մեր սիրոը կը կրծէ,  
Կը զօրանայ ու կ'անի մեր կորուսած արիւնին:

ՇԱՌԵ ՊՈՏԻՔՈ

Թրգմ. Ս. Ա. Մ.

1973, Փարիզ